


W35W

85

9 - 59



31 MAY 2008

18 NOV 2011

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԱՇԽԵԱՆ ԳՐԱՄԱՆ

85

4.59

ԺԴԱԱՆՑՈՒՓ

# ԱՅՍԱ

ՈՂԲԵՐԴՈՒԹԻՒՆ

ԶՈՐԱ ԱՐԱՐՈՒԱԾ ԵԿ ԵՕԹԸ ՏԵՍԻ

ՆՈՐ ՔԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ ՖՐԱՆՏԵՐԵՆԵ



1910

ՏՊԱԳ. ՕՐԵՆԻ ԱՎԱՐԵԳԱՎՈՐ ԵԿ ԱՊԵԼ

4. ՊԱԼԻ

ՀՀՐԱՄԱՆԱԿԱՆ ԳՐԱՄԱՆ  
HARRY G. BERBERIAN  
837 WASHINGTON ST.  
BOSTON MASS.

19.03.2013

7941

Տարբերակ  
ՀՀ ԳԱԱ ԳՐԱԴԱՐԱՆ

## ԱՆՁԻՆՔ

ԹԱԳԱՎՈՐԸ,

**ԱՄՆԵՐԻՑ**, իր աղջիկը

**ԱՅՍՈ.**, ՕՐ. ԵՐՈՎԱՋԻ գԵՐԻ ինկած

**Ա-Ա-Տ-Ա-Մ-Ի-Ս**, զօրավետ

**Ա-Ա-Մ-Փ-Ի-Ս**, բնապետ

**Ա-Մ-Ռ-Ա-Մ-Ր-Ո-Ս**, բազաւոր երովայի, հայր Այսայի

**Թ-Է-Ր-Մ-Ո-Ւ-Պ-Հ-Ե-Խ-Ս**, բնապետութիւն

**Ա-Մ-Ր-Ճ-Ա-Կ-Ո-Կ-Մ-Ը**

Քուրմեր, Քամունիներ, Պատօնեաներ, Հազարապետներ,

Զինուորներ, Երովայի գԵրիներ, Կալանառ-

ներ, եւ Եղիպատի ձողովուրդ:



62210-67

## Ա.ՐԱՐՈՒԱԾ Ա.ՌԱԶԻՆ

### Ա.ՌԱԶԻՆ ՑԵՍԻԼ



#### ՄէՄՓԻՄ ԹԱԳԱՎՈՐԻՆ ՊԱԼԱՏԱՆ ՊԱՐՏԵԶԻՆ ՄԷԶ

Թագաւորին վրանք, աչ ու ձախ սիւներ եւ արձաններ:

Նաղիկնեռու բաղառներ եւ բուփեր բոյր տեսա-

րանք կը զարդարեն: Հեռուն՝ մեջ տեղը

Եղիպատի մօսակուած զաւալայրը կը

տեսնուի, եւ ահին նեռուն՝ ան-

պան ու բուրգեր:

#### Ա-Ա-Տ-Ա-Մ-Ի-Ս և Ա-Ա-Մ-Փ-Ի-Ս

Ռամի.— Այս՝ զրոյց կայ թէ՝ Եթովլայիս զայրացած

զէնքի կը զիմէ և կապառնայ Թէրէի և Նեղոսի հովտին:

Սուրբամուկ մը հիմայ մնզի, պիտի բերէ ձիշտ լուրը:

Ռամ.— Իսիս սրբուհւոյն խորհուրդ հարցուեցա՞ւ:

Ռամի.— Նզն ինքն է որ անուաննց Եղիպատիան

գումարտակներու բարձրագոյն հրամանատարը:

Ռամ.— Ո՞չ, երանի անոր:

Ռամի.— (Խորհրդաւոր կերպով իր նայուածիր

Ռամակի վրայ սեւեռելով:) Անիկա երիտասարդ է

ու քաջ . . . : Հիմայ՝ աստուածունոյն պատգամը թաշ-  
գաւորին պիտի տանիստ։ (Կը մեկնի)

Մաս .— (Առանձին) Ահ, եթէ ես ըլլայի այն պա-  
տերազմիլը . եթէ իմ երազս իրականանա՞ր . . . :  
Քաջերու բանակ մը ինէ առաջնորդուած . . . հապս  
յաղթութիւնը . . . : Հապա ամբողջ Մէմփիսի այն ծու-  
փահարութիւնները . . . , և, ո՛վ իմս անուշ Այսոս,  
յաղթութեան պատմներով ծածկուած՝ քեզի վերա-  
դանալ և բակլ . . . Քեզի՝ համար պատերազմեցաւ,  
քեզի համար յաղթեցի . . . : Զքնող Այսոս, ո՛վ զե-  
զեցիս միւսն երկնատիս, ո՛վ բւսային և ծագկալից  
պսակ խորհրդաւոր, ո՛ւր իմ կետներիս պայծառու-  
թիւնն ես։ Ահ, կ'ուզէի զեզեցիկ երկնեղը և հայրե-  
նիքի անուշ համերը քեզի վերացարձնել, արքազմա-  
կան թագ մը զիսիկ վրայ դնել, և քեզի՝ համար  
ամոռ մը կանգնել արեւուն մօս։

### ԿՈՅՆԻ և ԱՅՏԵՐԻ

Ամեն .— Ի՞նչ տարօրինուակ հար մըն է արդ քու-  
աչքերուզ մէջ։ Ի՞նչ աղնիս հարաբութիւնմը մը զէմ-  
քրդ պայծառացեր է։ Ահ, որքան նախանձի արժանիք  
է այն կինն որու ցանկալի տեսքն այդպիսի ուրախու-  
թիւնն նշաններ կը ցանկեցնէ սրտիզ մէջ։

Մաս .— Սիրոս բարեբաստիկ երազով մը կը հըր-  
ճուի։ Աստուածունին այսօր արտասանեց այն պատե-  
րազմիլն անունը, որ Եղիպտոսիան դաւազերը հա-  
կառամարտի զաշտին վրայ պիտի առաջնորդէ։ Ահ,  
եթէ ես ըլլայի կանչուած այսպիսի պատուոյ մը . . . :

Ամեն .— Զիրայ ուրիշ աւելի անուշ, աւելի հեշտալի  
երազ մը արգեօք որ քու սրտիդ մէջ ձայն տայ։ Զունի՞ս  
միթէ Մէմփիսի մէջ ցանկութիւններ, ակնկալութիւններ։

Մաս .— Ե՞ս . . . : (Ի՞նչ հարցմունք . . . : Թերեւ  
կ'զուշակէ սիրոս բորբոքող այն գաղտնի սէրը։ Եր  
սորուկին անունը կը կարգացուի միթէ մտքիս մէջ։)

Ամեն .— (Ահ, վայ եթէ ուրիշ սէր մը իր սրտին  
մէջ կը վասի, վայ եթէ ակնարկս այդ գժնդակ զաղո-  
նիքին թափանցէ։)

### ԿՈՅՆԻ և ԱՅՏԵՐԻ

Մաս .— (Տեսնելով Այսան) Ահ է։

Ամեն .— (Կը վրզալի՞ . . . և ի՞նչ նայուածք էր  
նետեց անոր վրայ Այսոս . . . : Սիրոյ թշնամուհիս . . .  
արգեօք այս կինն է։) (Կարն լուուրենէ մը վերջ դեպ  
՚ի Այսա կը յառաջանայ։) Եկուր, սիրելիս, մօռեցի՛ր.  
զու ո՛չ զերի ես և ո՛չ ազախին, քանի որ՝ հոս,  
սիրալիր մտերմութեան մը մէջ, քոյրս կը կոչեմ  
քեզ . . . կուրաս . . . այդ քու արցունքիդ զաղտնիքն  
խմացու ըր ինձ։

Այսա .— Այսան . . . : Պատերազմին բարբարս  
գոշինները կը լսեմ . . . : Տարաբախս հայրենիքիս  
համար . . . ինձի համար . . . ձեզի համար . . . կ'ողամ։

Ամեն .— Իրաւ կ'ըսես։ Աւելի մեծ մտասանիցու-  
թիւն մը ներսդ չյուզեր միթէ։ (Այս՝ աչեւը կը  
խոնարհեցնէ, և իր վերովը կեղծելու կը ջանալ) (Դո-  
զա՛, ո՛վ յանցաւոր գերի . ո՞հ, զողա՛ որ չըլլայ թէ թա-  
փանցեա՛ սրտիդ . զողա՛ թէ զտնեմ այդ արցունք-  
ներդ որ ծշմարտութիւնը ինձ յայտնեն։)

Այտա .— (Ո՛չ , սիրտա հայրենիքիս սիրոյն համար  
միան չառաջեր գժբաղդ սիրոյ մը արտասուքն ալ  
կը հուէ :)

Ռատ .— (Ամեներիսի նայելով) (իր զէմքին վրայ  
կը շողան սրտմտութիւնն ու կասկածը, վայ մեզ՝ եթէ  
մեր սիրը սրտերնուու մէջ կարդացուի :

**Թ.Ա.Գ.Ա.Խ.ՈՒ.Ր.Ը** առջեւէն իր թիվնապահ զօրքի ետեւէն  
**Ա.Ա.Մ.Փ.Ի.Ս.** պատօնանիւր, բաւրեւ, հազարապետ-  
ներ եւայն, պալատական հազարապէս մը,  
յեսոյ սուրբանդակ մը :

Թագ .— Ստիպողական գործ մը կը ժողվէ ձեզ,  
հաւատարիմ եղիպատացիք , հ'ս , ձեր թագաւորին  
բոլորտիքք : Եթովպիսյ ասհմաններէն սուրհանդակ մը  
հասաւ : Ծանր լուրեր կը բերէ : Հաճեցէք լսել . . .  
• (Հազարապետի մը) թող առաջ անցյի բանքերը :

Սուրհանդակը .— Եղիպատոսի նուիրական հողը գը-  
րաւուած է բարբարոս Եթովպացիններէն : Մեր զիւ-  
դերը կատարելապէս աւելք ու քանդ եղած , հունձերն  
այրած են , և աւարառու թշնամինները զիւրին յազ-  
թութեամբ համարձակութիւն գտնելով արդէն կըն-  
թանան թէրէի վրայ :

Ամենիլ .— Ի՞նչ յանդգնութիւն :

Սուրհանդակը .— Կատաղի անմկուն պատերազմիլ  
մը , զանոնք կը կառավարէ . . . : Ամօնասրո' . . . :

Ամենիլ .— Թագաւոր' ըր :

Այտա .— (Հայ'լոս) :

Սուրհանդակը .— Արդէն թէրէցիք զինուած , հա-

բիւր գոներէն գուրս կը վազեն բարբարոս յարձակեւ-  
ներուն վրայ՝ պատերազմի և մահուան գոչիւններով :

Թագ .— Այո՛ , սա' է մեր գոչումը , Պատերայզմ  
ու մա՛ :

Ամենիլ .— Պատերայզմ , պատերայզմ :

Թագ .— Սոսկալի՛ , անողո՛ք : (Ռատամեսի մօսենա-  
լով) Մեծարելի իսխար արդէն Ռատամէսը նշանակեց  
մեր անընկճելի գունդերուն ընդհանուր սպարապետ :

Ամենիլ .— Ռատամէ՛ս :

Ռատ .— Գոհութիւն Աստուածներուն իզձերս կա-  
տարուեցան :

Ամենի .— Անփկա՛ , ընդհանո՛ւր սպարապետ :

Այտա .— (Կը զողամ . . . )

Թագ .— Հիմայ , զէպի Հեփեսոսի մեհանը  
յառաջացիք , ո՛վ քաջդ : Կապէ , մէջքդ նուիրական  
զէնքերը և թոփ' ըէպի յազմութիւն : Քաջալերու-  
թիւն , Նեղոսի սուրբ ափունքը վազեցի՛ք , ո՛վ  
Եղիպատացի զիւցազներ , և բոլոր սիրտեր սա աղա-  
կակն արձակեն թո՛ղ . ՚ի տար աշխարհ , պատերազմ  
ու մա՛ :

Ռատնի . և Քուրմեն .— Փա՛ռք պատիւ աստուածոց  
իւրաքանչիւր ոք թո՛ղ յիշէ թէ անո՞նք կը կառա-  
վարեն պատահարները , թէ՝ երկնացին զօրութիւնէ  
կախում ունի պատերազմողներու բազզը :

Պաշօնեաներ եւ հազարապետներ .— Քաջալերու-  
թիւն , Նեղոսի սուրբ ափերուն վրայ պատնէշ մը  
կանոնե՞նք մեր կուրծքերով . մինակ գոչիւն մը թո՛ղ  
որոտայ , պատերայզմ ու մա՛ օտարականին :

Ռատ .— Փատասիրութիւնն անմեղ սարսուռ մը  
բոլոր սիրտու կը զրաւէ : Քաջալերութիւն , վազենք

դէպի յաղթութիւն պատերան զմ և ման օտարականին :

Ամենն .— (Գրօսակ մը բերելով եւ Ռատամեսի յանձնելով), իմ ձեռքէս ընդունէ՛, ո՞վ քաջ , այս պահծալի զրօշակը . թո՛ղ քու առաջնորդն ըլլաց այս . թող քու ջան ըլլաց փառքի ճամբառն մէջ :

Այսա .— (Արու համար է իմ արտասուքս՝ որու համար՝ իմ աղօթքս : Ի՞նչ զօրութիւն կը չգիտէ զիս անոր : Պէտք է սիրէ սիրել անիկա . . . անիկա՛, թշնամի մը , օտարական մը :)

Ալենի լը .— Պատերան զմ , պատերան զմ , ջա՛րդ յարձակոցին : Գնա՛, Ռատամէս , և յաղթական վերադրձիր : (Ալենին ալ կը մեկնին, բաց ի Սիսակնեն :)

Այսա .— Յաղթական . վերադրձիր . . . , և իմ շրթունքս կ կ'ելիչ այս պիղծ խօսքը : Յաղթական , իմ հօրս զէմ , հօրս զէմ որ զէնք կ'առնէ ինձի համար՝ որպէս զի հայրենիք մը ինձի վերադրձնէ և ինձ տայ պալատ մը և այս նշանաւոր անունը որ ստիպուած եմ հու ծածկել : Յաղթական . . . , իմ կը բարձներուազէմ . . . , և ես նորէն տեսնեմ զանիկա՝ իմ սիրելիներուս արեամբը շաղախուած տեսնեմ որ կը ցնաց , կ ուրախանայ Եգիպտացի գումարտակներուն ծափանարութիւններովը , և , տեսնեմ . . . սայի մը ետե . . . թագաւոր մը . . . , համըս , չզթաներով բեռնաւորուած : Ո՞վ աստուածներ , մի՛ լսէք այս պիղծ խօսքը : Վերադարցացէք աղջիկը հօր մը ծոցը . . . : Կործանեցէք մեր հարստահարիչներուն գունդերը . . . : Ո՞չ , թշուառականս . . . , ի՞նչ կը սեմ : Հապա իմ սէրս . . . : Կընամ միթէ բաժնուիլ այս կրակու սէրէն , որն որ՝ գերութեանս մէջ իրը արեւու ճառագալթ մը , երջանիկ ըրած է զիս : Ռատամէս . . . , անիկա մեսնի . . . : Մնիկա՞ զոր այնչափ

կը սիրեմ : Ո՞չ , երրէք , երկրի վրայ երրէք չէ տես . նուէր ասկէ աւելի զաման լվանք կտոր կտոր եղած սրտի մը մէջ . . . : Զե՞մ կարող արտասանել և ոչ կոչել հօր՝ և սիրահարի նուիրական անունները : Միոյն համար , նաև միւսին , կը զոգամ . . . կը վրասմիմ , կ'ուզեմ արտասուել , ո՞չ , կ'ուզեմ աղօթել . բայց իմ աղօթքս անէծքի կը փոխուի : Արցունքս մեզանչել է , հանաչանքս՝ յանցանք . . . : Ինելքս՝ խոր մութի մը մէջ կը ցնորի , և այս անգութ անձկութեանս մէջ կ'ուզէի մեսնիլ : Ո՞վ աստուածներ , զթացէք իմ վիշտերուս : Աւ չունիմ յոյս մը իմ ցաւերուս մէջ : Ո՞վ սէր զողղոջուն . . . , աղէտալից սէր , պատոէ սիրս . . . , մեոցուր զիս : (Կը մեկնի կաղն ի կաղ)



## ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԻԼ



**ՀԵՓԵՍՈՍԻ ՄԵՀԵԱՆԻՆ ՆԵՐՄԻ ԿՈՂՄ ՄէՄՓԻՄԻ Մէջ**

Կամառաւէն լայն որան մը, բաւեղէն սիւնեռով, կառուցուած,  
Վերին-Եղիպտոսի տանահեռու ոնոն : Պատերը կրօնուկան  
առականեռով ծածկուած : Հեռուն մէջ տեղը, մեծ  
դրու մը ուրէկ ամեղին կը տեսնուին նեղոս գեր  
եւ Լիպիա յենազօսին : Բայդին մը՝ ոռու  
վրայ շատուած մը : Խունիքի անօրներ,  
Եռուսանի ոսկեղէն տանահեռու  
վրայ գետեղուած :



**ՔՐՈՒՐՄԵՐ և ՌԱՄՓԻՄԻ բազինին ուժը յետոյ ՌԱՄՍՈՄԻԿԱ**

Ներսէն ՔՐՈՎՈՏՀՐԵՆԵՐ կ'երգեն սալիպերու ձայնով  
ներդուսնակի :

Թէրմ. և Քրմուհիներ .— (Ներսէն). Անէ զր Փթահ ,  
կենսաստու հոգի՝ աշխարհիս, կ'աղաչնոք քեզի : Անէ զր  
Փթահ , կենսաստու հոգի՝ աշխարհիս, կ'աղաչնոք քեզի :  
Հուր անստեղծ, յաւխոնանական, ուրկէ երկիրն առաւ  
իր լոյսը, կ'աղաչնոք քեզի :

Քուրմեր .— Ո՞վ էակ, որ ոչնչէ ստեղծեցիր կոհա-  
կը, երկիրը ու երկիրնոք, կ'աղաչնոք քեզի : Աստուած ,  
որուն հոգին կըստեղծուի հայրն ու որդին, կ'աղաչնոք  
քեզի :

(Մատամէն կ'երեւայ առանց զենիի: Մինչդեռ ան  
դեպի բազին կը յառաջանայ, եմուհիները նուիրական  
պարը կը կատարեն: Սպիտակ բենեզ մը Մատամէնի  
զիսին վրայ կը դրուի:)

Մատի .— Ո՞վ աստուածներու սիրելի մահա-  
նացուն, քեզի՝ յանձնուեցաւ Եղիպտոսի բաղզը: Աս-  
տուծոյ գարբնած սա սուրբ նիզակը քու ձեռքովդ  
պիտի տայ թշնամիներուն սոսկումը, շանթ ու մահ ,  
(Դեպի շատուած դառնալով) Աստուած , գո՞ւ պահ-  
պանէ այս երկիրն ու լուծէ՛ անոր վրէմը : Երկնցո՞ւր  
աջդ Եղիպտոսի հողին վրայ :

Մաս .— (Ո՞վ աստուած , իշխան բարձրագոյն և  
առաջնորդ բոլոր մարդկացին սրամերազմի, պաշտամնէ՛  
Եղիպտոսի նուիրական հողը :

(Մինչդեռ Մատամէն նուիրական զենիները կը հազ-  
նի, եմուհիներն ու բուրմերը նորեն կը սկսին կրօնա-  
կան օրնուրիւնն եւ խորհրդաւոր պարը:)

**ՎԱՐԱԳՈՅՑՐԸ Կ'ԻՉՆԵ**



# ԱՐԱՐՈՒԱԾ ԵՐԿՐՈՐԴ

Ո.Ռ.Յ.ԶԻՆ ՏԵՍԻԼ



ԱՄՆԵՐԻՍԻ ԲՆԱԿԱՐԱՆԻՆ ՄԵԿ ՄՐԱՎՃ

Ամերիկայի տեղաբանած են զերուհիներ որ կը հազու եցնեն  
զինքր՝ յալթուրեան տօնին համար։ Մանուկ խարշիկ զերու-  
հիներ կը պարեն՝ փետուրէ հովանաներ շարժելով։

Գերուհիներ. — Ո՞վ միթէ երգերով և ծափահա-  
րութիւններով հասած է բնաւ այսպիսի փառքի մը,  
անարեկ՝ աստուծոյ պէս, փայլուն՝ արեւու նման։  
Եկո՛ւր . . . , զիսուդ վրայ դափնի պատկներ ծաղկինե-  
ներով պիտի խառնութիւն։ Փառքի օրնութիւններ սիրոյ  
երգերու հետ պիտի հնչն թնդապին։

Ամեն. — (Եկո՛ւր, սէ՛ր իմ, հեշտացո՛ւր զիս։ Տո՛ւր  
երջանկութիւն սրտիս։)

Գերուհիներ. — Ո՞ւր են հիմա բարբարոս օտարին  
բանակները։ Ամպերու պէս ցիր ու ցան եղան քաջ  
ուազմիկն շունչն։ Եկո՛ւր . . . , ընդունէ փառքի մըր-  
ցանակը։ Ո՞վ պատերազմիկ, յաղթութիւնը քեզի  
ժպանցաւ, սէրը պիտի ժպանի քեզի։

Ամեն. — (Եկո՛ւր, սէ՛ր իմ, զմայլեցուր զիս ձայ-  
նիդ անուշ հնչումովը . . .) Լոռոթիւն . . . : Այսու զէսի  
մեզ կը յառաջանայ։ Պարտուածի մը աղջիկն է, իր  
վիշտը նուիրական է ինձի համար։ (Ամերիկա հեան մը  
բրածին պէս, ամենին ալ կը մեկնին։) Զինքը տեսնե-  
լովս՝ անսպաք կասկածը նորին կը ծնի սրտիս մէջ։  
Վերջապէ՛ս այն աղետալի զաղանիքը հիմայ պիտի  
հասկցուի։

ԱՄՆԵՐԻՍԻ ԱՅՏԱ

Ամեն. — (Առ Այսա կերծ բարութեամբ մը)։  
Պատերազմի վիճակը ձախող է քեզի համար, ողորմակի  
Այտա։ Մասնակից եմ սիրող ձմռոց սուզին։ Ես բա-  
րեկամուհիզ եմ, զու ինչ պիտի ընդունիս տմէն բան  
ու երջանկի պիտի ապրիս։

Այտա. — Միթէ կրնամ տակաւին երջանիկ ըլլալ,  
հետի իմ բնիկ երկիւս։ Այսուզ ուր հօրս և եղբայրնե-  
րուս վիճակը պէտք է որ մոռնամ։

Ամեն. — Յիրաւի կը զթամ վրադ։ Բայց և այն-  
պէս սահման մը կաց աշխարհիս բոլոր ցաւերուն։ Ժա-  
մանակը կը բուժէ սրտիդ տառապանիքը, և, ժամա-  
նակին աւելի զօրաւոր աստուած մը, սէ՛րը։

Այտա. — (Սասիկ վրդովուած) (Սէ՛ր, սէ՛ր . . . , բեր-  
կրութիւն . . . տագնաւ'պ. . . զմայլիչ արքեցութիւն. . .  
անգութ լիկանք . . . քու ցաւերուգ մէջ կեանք կ'առ-  
նեմ. . . ալ ժպիտ մը քենէ՝ երկինքը կը բանայ ինձի  
համար)։

Ամեն. — (Այտայի նայելով) (Բա՛րէ, ան ի՞նչ զեզ-

Նութիւն է, որքան ծածուկ վրդովներ կ'արտարայտուին: Ով սիրո տենդ... կը դողամ զբեթէ իրեն հարցնելու: Ես ալ իր սոսկումի տագնապն ունիմ: (Առ. Այտա աւելի ակնդէս նայելով:) Լաւ ուրեմն, սիրուն Այտա, ի՞նչ նոր դող կը բռնէ քեզ: Ցացանէ՛ ինձի զաղանիքդ, վաստանէ՛ իս բարեկամութեանս...: Քու հայրենիքիդ դէմ կոռուող քաջերոն մէջ... մէկը... անուշիկ մտմուռք մը գուցէ... կուտայ սրտիդ...:

Այտա.— Ի՞նչ կ'ըսես:

Ամնէ: — Բազդն ամենուն համար անգուժ չերեցաւ... եթէ մեր զօրաց զարին աներկիւզ սպարապետն ինկաւ պատերազմի զաշտին մէջ...:

Այտա.— Ի՞նչ կ'ըսես:

Ամնէ: — Այո՛, Ռատամէս սպաննուեցաւ: Եւ կրնա՞ս լալ:

Այտա.— Պիտի լս՞մ յաւիտեան:

Ամնէ: — Աստուածները վրէժ լուծեցին քենէ:

Այտա.— Աստուածները ինձ հակառակ ևղած են միշտ:

Ամնէ: — (Բարկութեամբ բորբնած) Ո՛հ, դողա՛, սրտիդ մէջ կը կարդամ... կը սիրես զանիկա:

Այտա.— Ե՞ս:

Ամնէ: — Մի սուտ խօսիր: Բառ մը և՛ս, ու սիրեմ գիտնամ ձշարառութիւնը: Երեսս նայէ՛, շտառէ: Խարեցի քեզ: Ռատամէս կ'ապրի:

Այտա.— (Եռանդով, ծունկի կուգայ) Կ'ապրի...:

Փա՛ռք ձեզի, ո՞վ աստուածներ:

Ամնէ: — Կը յունաս տակաւին սուտ խօսիլ: (Սասկութեամբ): Այո՛, կը սիրես զանիկա: բայց ե՛ս ալ կը սիրեմ զայն...: Կը հասկնա՞ս: սիրոյդ թշնամունին ե՛ս եմ. ե՛ս, Փարաւոններու աղջիկ մը:

Այտա. — (Հպարտութեամբ ոտի կ'ելլէ) Թշնամուհիս: Ե՛հ, լու, այդպէս թող ըլլայ... բայց ես ալ... նոյնն եմ...: (Հանդարտիլ զանալով): Ի՞նչ կ'ըսէի...: Ծնորհ...: Գութ ունեցիր վիշտերուս վրայ...: Իրօք, կը սիրեմ զմնքը, անրաւ սիրով մը: Դուն երջանիկ ես, գուն՝ զօրաւոր ես...: Ես մինակ այս սիրոյն համար կ'ապրիմ:

Ամնէ: — Դողա՛, անսարգ գերի: Սիրտդ պիտի ջախչափիմ: Մահղ սատրազրեցիր այդ սիրով: Ես՝ ձակատազրիդ իշխանուհին եմ: Ստելութեան և վրէժի կատաղութիւններ սիրոս կը լեցնին: (Ներսին շեփորներու նուագ): Այս տօնախմբութեան մէջ, որ կը պատրաստուի, ինձի հետ միասեկ պիտի գտնուիս, ո՞վ ստրուկ աղջիկ: Դուն հողի և փոշիի մէջ պիտի անսարգուիս, իսկ ես գահուն վրայ, թագաւորին քովը պիտի ըլլամ: Եկո՛ւր, հետեւ ինձի, տեսնես թէ՛ կրնաս հետո մրցիլ:

Այտա.— Բա՛րէ, գթութիւն...: Ա՛լ ի՞նչ կը մնայ ինձի...: կեանքս աւեր մըն է: Դուն ապրէ՛ և իշխէ...: Բարկութիւնդ շատ չի տեւեր. այդ սէրը որ կը գրգռէ քեզ, գերեզմանը կը տանիմ հետո:



## ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԻԼ

ՀՅՈՒՅՆ

ԹԵԲԻ ՔԱՂԱՔԻՆ ՄԵԿ ՄՈՒՏՔԸ

Առջեւի կողմբ խումբ մը արմաննի: Աչ կողմբ Ամեօ-Ապրոլիս-  
եան մենեանք եւ բազուուական զահը վասն ծիրանեզարդ  
ամպուականիով մը: Մէշտեղ, եւկո կողմբ սփիմանն-

ուլ ճամբար մը, ուռու ծայր կը նւմառուի  
բաղադին մէկ կողմի նկարը: Տեսանք  
ժողովրդով լեցու:

**ԹԱԳԱՎԱԽՈՐԾ** կ'եւեայ, եեւէն պատօնաներ, բուրեր,  
հազարանաներ, հովանու բանուներ, դրօսակիրներ եւային:  
Յեսոյ ԱՄԵՐԻԿԱ ԱԿՏՈՎԸ Անէ, եւ ուրուկներ: Թագուոր  
զահը կ'ելլէ: Ամենին բազուուին ձախ կողմբ կը նսի:

Ժաղովուրդը .— Փա՛ռք Եզիսատոսի ևւ Խսիսի որ  
կը պաշտպանէ իր նուրիսական հողը: Ցնծութեան երգեր  
թող հաչակն Տելթան կատավարող թագաւորին անու-  
նը: Ելո՛ւր, ով վրէժինդիր յաղթական, ելո՛ւր,  
մասնակցէ՛ մէր հրատանքին: Դավինի պատինք և ծա-  
զիկներ սփուե՛նք ան զիւցաղնին քայլերուն վրայ:

Կիմեր .— Մրտնինք և զամնինք թող հաւուին  
յաղթողներու զիսուն վրայ, ծաղիկներու յորդահաս  
անձրե մը, ամպուականիի մը պէս թո՛ղ տարածուի  
անոնց բանակներուն վրայ: Պարենք ո՛վ Եզիսատոցի  
Երիտասարդուհներ, մէր խորհրդաւոր պարերը, արե-  
ւու բոլորտիքը շողողացող երկնքի ասուղերուն նման:

Քուրմեր .— Վերցուցէ՛ք ձեր նայուածքը զէպի  
յաղթութեան բարձրագոյն իրաւուրարներուն վրայ:  
Փա՛ռք տուէք աստուածներուն այս բարերաստ օր-  
ուանն համար: Պանծողի ապազայ մը կը հաստատուի  
մէր մէջ, և ալ վախ չունինք այն բաղդէն որ բար-  
րարուները կը հարուածէ:

62210 · 67

(Եզիսական զօրաց զանդեր յառաջներաց շեփորի  
նուազածուներով կարգաւ կ'անցնին բազաւորին առ-  
ջեւեն: Յեսոյ կուզան չորս խումբ կախալիչ աղջիկներ  
ուռոնի կը ներկայացնեն Ասիան, Լիսիան եւ Եզիստոսը:  
Անոնցն եսքը կը յառաջանան նախնեաց արձանները,  
չասուածներու արձանները եւ Ամեօրի նուիրական  
մակրուկը զոր հուրմերը կը սանին: Վերջը կուզայ  
Ռատամես, կահնած՝ զահաւորակի մը վրայ, զոր ուրը  
պատօնեայ ուսեւնուն վրայ կը կրենի:)

Թագ .— (Կիօնի զահնեն, որպէս զի գրէկ Ռատա-  
մեսը) Աղասիէ հայրենիքի, բարե՛ քեզ: Մոտեզի՛ր,  
Աղջիկն իր ձեռքով կուսայ քեզի յաղթութեան պասկը:  
(Ռատամես կը խոնարիի Ամեներիսի առջեւ, որ կը  
դիէ պասկը անոր զլուսիր:) Արդ ուրեմն, բաէ՛ ինձի,  
ինչ է քու ամենէն մէծ փափաքդ: Այսօր բան մը  
չպիտի ինտայուի քեզի: Կ'երժմում թագիս վրայ,  
Կ'երժում սուրբ տառաւածներուն վրայ:

Ռատ .— Նախ՝ չնորէ ըրէ որ քու տողն բերուին  
բալոր գերիները: (Պահապան զօրենուու մէջ ևելլ կը  
յառաջանան Երուլպացի կալանաւուներ, որոնցն եսքը  
կուզայ Ամօնաւոր, պատուի պատուի մը հազուսուի:)



Այսա .— Ի՞նչ կը տեսնեմ... նոյն ի՞նքը... : Հայրս :  
Ամենին .— Իր հայր :  
Աւելի .— Մեր իշխանութեան ներքեւ :  
Այսա .— (Եր հայրը գրկելով) Դուքն, կաղանաւո՞ր :  
Աւելի .— (Այտային ցած ձայնով) Մի՛ մատներ զի՞ :  
Թագ .— Մօտեցի՞ր... : Ուրեմն դու ես... :  
Աւելի .— Իր հայրը... : Ես ալ պատերազմեցայ...  
մենք յաղթուեցանք... և ի գուրք վճռուեցի մահս :  
(Եր հագուստը ցուցնելով) Այս հագուստը որ կը կրեմ  
կրնայ ձեզ իմացնել թէ թագաւորս և հայրենիքս  
սպասուանեցի ես: Բաղդը հակառակեցաւ մեր զօրքերու  
դնդին: Ամենին քաջատիքս ուազրիկներու ջանքն իսկ  
ի գերեւ եւաւ: Իմ թագաւորս, հոգերուն մէջ, ոտքե-  
րուս մօտ, ինկաւ մեռաւ՝ վէրքերավ ծածկուած: Եթէ  
հայրենիքի սէրը մեզանշանք մըն է, ամէնքս ալ յան-  
ցաւոր ենք, ամէնքս ալ մեռներու սպատրաստ:  
(Պաղամիչ ձայնով մը բազաւորին դիմելով) Իսկ դու՛ւ,  
ով թագաւոր, զօրե՛զ իշխան, զթա՛ծ եղիր ասոնց:  
Այսօր, մենք զարնուեցանք բաղդէն. վազը, բաղդն  
կրնայ ձեզ ալ զարնել:

Այսա, կաղանաւորներ և Ստրուկներ .— Այս՝ զար-  
նուեցանք աստուածներէն, արգանատութիւնդ կը  
հայցենք, զթութիւնդ: Երանի թէ երբէք չի՛ քաշէիր  
մեր այսօրուան նեղութիւնը :

Թամիկ . և Քուրուկ .— Ոչնչացո՛ւր, ով արքայ,  
սա կատաղի սերունդը: Գոյէ սիրող նենդաւոր ձայ-  
ներու սովոււ: Մասնէ զանոնք մառուան որպէս զի՛  
կատարուի աստուածներուն կամքը :

Ժողովուրդը .— Ո՞վ քուրմեր, ողոքեցէ՛ք ձեր

բարկութիւնը: Լսեցէ՛ք յաղթուողներուն խոնարհ  
աղաչանքը: Եւ դու, ով արքայ, զօրե՛զդ քաջազնէն,  
բա՛ց սիրող զթութեան սովոււ:

Թատ .— (Այտայի նայելով) (Այս կակիծը, որ կը  
կարդացուի իր դէմքին վրայ, աւելի ևս գեղանի կ'ընէ  
դինքը իսկ աչքերուս: Իր փարեկի արցանքներուն  
մին մի կաթիլը սէրս կ'արծարձէ սրտիս մէջ:)

Ամենի .— (Ի՞նչ նայուածք էր զոր նետեց Այտայի  
վրայ: Ի՞նչ հումուզուն հուր մըն է այն որ կը չորացնէ  
իրենց դէմքը: Այսափսի վիճակի մը կը սպասէի միթէ: Ա՛ն, զրիժառութիւնը կը մոնէց սրտիս մէջ:)

Թագ .— Բաղդը յաջողեց մեզ: Գիտութիւն ցուց-  
նենք: Արգանատութիւնը հաճելի է աստուածներուն  
և հաստատ կը պահէ իշխաններուն զօրութիւնը:

Թատ .— (Թագաւորին) Ո՞վ թագաւոր, յանուն  
սուրբ աստուածներուն, ի պարծանա արքայական  
թագիդ, կատարէ իզծս, երգում ըրիր:

Թագ .— Այս, երգում ըրի:

Թատ .— Լոււ ուրեմն, եթովպացի կաղանաւոր-  
ներուն կեանքն ու ազատութիւնը կը խնդրեմ քինէ: Ամենի .— Ամէնուն ալ:

Քուրուկ .— Մա՞ն հայրենիքի թշնամիներուն:

Ժողովուրդը .— Թողութիւն թշուառներուն:

Թամիկ .— Լսէ՛, ով արքայ: (Թատամեսին) Եւ  
դու, ով զիւցազնդ երիտասարդ, լսէ՛ իմաստուն  
խորհուրդը: Ասսնք մեր թշնամիներն են՝ ու քաջ: Վրէժինզրութիւնը անոնց սրտին մէջն է: Թողութիւնը՝  
համարձակութիւն ա՛ռաջնուն պէս, նորին զէնքը  
պիտի զիմնն:

Ուաս .— Ամօնասրո՝ ոտզմիկ թագաւորը մնուած է : Յաղթեւածներուն ա՛լ յցս մը չմնար :

Ուանի .— Գոնէ , իբր հաշտութեան և ապահովութեան պատահակ՝ Այսայի հայրը մեր քավը մնայ : Միւսները թո՛ղ ապաս պլան :

Թագ .— Կը հաւանիմ խորհուրդիդ : Հիմայ խորհուրդեան և ապահովութեան համար կ'ուզեմ աւելի հաստատ պատահակ մը տառ քեզի : Ռաստամէս , հայրենիքը քե՛զի պարտաւոր է ամէն ինչ : Ամիերիսի ձեռքը վարձոտութիւնակ պիտի լրաց : Օր մը եգիպտոսի վրայ անոր հետ կը թագաւորես :

Ալմէն .— (Թո՛ղ գայ հիմայ , գերուհին թող գո՞յ յափշտակէ սէրս իմ ձեռքէս , եթէ կը համարձակի :)

Թագ .— Պարձանք եգիպտոսի և իսիսի որ սրաշտապանց իր նուիրական երկիքը : Մրտենիներ և զտինիներ թող հիւսուին յաղթող քաջին զլիսին վրայ :

Քուրմեր .— Օրհնութիւն երգենք իսիսի որ կը պաշտպանէ սուրբ երկիքը : Ազօթենք որ երջանիկ բազդեր չարհն միշտ մեր հայրանիքին :

Այսա .— (Ալ ի՞նչ յցս կընայ մնալ ինծի : Անոր , փառքն ու գահը , ինծի՝ մոռացումն ... յուստիտուր սիրոյ մը զան արցունքը :)

Կաղանաւորներ .— Փա՛ռք զիւած եգիպտոսի որ արձակեց մեր չպիտաներն ու բաց թողուց մնզի հայրենիքի համբան :

Ուաս .— (Գլխուս կ'ի՞նչն հակառակ աստուածներուն չունիթերը : Բա՛րէ , ո՛չ , եգիպտոսի գան Այսայի սիրտը չարժէր :)

Ալմէն .— (Անզատուամ երանութիւն մը կզմացեցնէ

զիս : Այսօր իս' սրախ բոկոր երազները կը կատարուին :

Ալմէն .— (Այսաին) Քաջալերութիւնն ... սպասէ հայրենիքի երջանիկ սպազմն ... մեզի , համար արդէն մօս է վրէժինալրութեան արշարցար :

Ժողովուրդը .— Փառք եգիպտոսի և իսիսի , կը պաշտպանէ իր նուիրական երկիքը : Թող հիւսուին մրտենիները ու զափնիները յաղթող քաջին գլխին վրայ :

### ԱՐԻԱԳՈՅԵՐԻ ԿՐՉՆԵ



# ԱՐԱՐՈՒԱԾ ԵՐԻՌՈՐԴ

## ՌՈՒԶԻՆ ՏԵՍԻԼ



Ն Ե Ղ Ո Ս Ի Ա Փ Ո Ւ Կ Ն Ք Ը

Կատիթեայ ապառածներ, ուսոց մէջէն արմառենիներ կը բարձրանան. Ժայռերու կատարը խիսի մենեամբ կիսով ծածկուած տէինինէք: Գիշեւ է: Լուսի նոյլ:

ԹԱՐՄՈՒԳՀԵՍՈՒ և ՔԲԱՐՄՈՒԳԻՇԵՍՈՒՆԻ մենեալին մէջ :

Ո՞վ Օսկրիսի անմահ մազըն ու ընկերուհին, ո՞վ աստուածուհիդ, որ մարդկան սրտին մէջ անմիզ բարախումներու զարթումն կուտաս, հաշտարար եղիր մեզի, ողորմած մայր յափունեալան սիրոյ:

(Ամենիսի և Ռամիկիս ետենին պահապան զօրենով, տեսարանին նեռուեն կը յառաջանան նաւակով:

Թաւիչի. — (Ամենիսիս) Եկո՛ւր Խօսիս մէհեանը: Աստուածուհուցն չնորհքը ինողիք հարմափիքիդ նախատանակին օրդ: Խօսի մահկանացունմարուն սրտին մէջ կը կարգայ: Մարդուն բոլոր զալանիքը ծանօթ են անոր:

Ամէն. — Այո՛, պիտի աղաչւմ իրեն որպէս զի Ռատամէս ինձի առյ կը բոլոր պիտոր ինչպէս անոր իմ սիրոս տրուած է առ յաւէտ:

Թաւիչի. — Ներս մտնենք: Ազօթենք մինչև լոյս: Ես հետո պիտի լուսում: (Ամենին ալ մ.հեանը կը մտնեն: Երգողիներու դասը կը շարունակէ օրհնութիւնը:)

Ոյսա. — (Քօղով մի ծածկուած՝ զգուշութեամբ կը յառաջանայ) Ո՞վ կապուտակ երինից ասաղեր, ծածկուեցեք քօղով մը...: Պատէ՛ զիս, ո՞վ գիշեր, քուտիուր վերարկուողի...: Գաղտնի պահէ իմ կոկիծս ամինուն առջեւ... պահէ արցունքս: Հոս պիտի զայ Ռատամէս...: Ի՞նչ պիտի ըսէ ինձի...: Կը զուզամ...: Բա՛րէ, եմէ կուզաս, ո՛ անդութ, վերջին հրաժեշտով ինձի բերելու՝ Նեղոսի խորունկ յործաներներն ինձի պիտի ըլան գերեզման... խաղաղութիւն զուցէ... և մոռացում: Ո՞վ կապօտ երկինք... ո՛ իմ հայրենական երկրի անուշ զեփիւններուր՝ և բարերաստ ու երջանիկ, կը չնչէի ծաղիկ հասակիս մէջ...: Ո՞վ կանանչագեղ ըլուրներ... ո՛ զետափունք հոսաննաւշ... և զու՛, ո՞վ իմ հայրենիքս ա՛ւ երբէք չի պիտի տեսնեմ քեզի...: Ո՞վ զովաշոնչ հովիսներ, ո՞վ ապաստան հնիղիկ ու բարերաստիկ ուր սիրային երգուններ օր մը ընդուներ եմ...: Բայց հիմայ ա՛ւ փարասուեցաւ սիրոյ երազը ո՞վ հայրենիք իմ հայրենիք, երբէք, ալ երբէք չի պիտի տեսնեմ քեզի:

Ա. Մ Օ Ն Ա. Ա Ր Ո Ւ Ո Յ Տ Ո Յ Տ Ո

Ոյսա. — Երկինք, հայրս:

Ամօն. — Կարեւոր պատճառ մը զէսի քեզ կը բերէ զիս, Այսու: Բա՛ն մը աչքէս չի փախչիր...: Միրով ի'այրիս կը մրկիս Ռատամէսի համար...: Ան կը սիրէ

քեզի . . . և գուն հո՛ս կ'ըսպասես անոր : Սիրոյդ թշշ-նամուհի Փարաւաններու ծնունդ այն աղջիկն է . . . : անիծեա'լ սերունդ , մեզի աղէտարեր և զզուելի սերունդ :

Այտա .— Եւ անոր կարողութեանը ներքեւ բլլամ' . . . Ե՛ս , Ամօնասրօյի աղջիկը :

Անօն .— Անոր կարողութեանը ներքեւ . . . ո՛չ . . . : Եթէ ուզես կը յացթես սիրոյդ գորաւոր թշնամուհին : Հայրենիք , թագաւորութիւն , սէր , ամէն բան սիտի ունենաս : Նորէն սիտի տեսնես այն անուշարոյր անտառները , զովաշունչ հոմիլաններն ու մեր սովելոծ մենեանները :

Այտա .— Պիտի տեսնեմ մեր անուշարոյր անտառները , մեր հոմիլանները , մեր սովելոծ մենեանները :

Անօն .— Ո՛վ բարեբաստ ընկիրուհիդ անոր զոր կը սիրես , մեծաշուք երջաններութիւն մըն ալ սիտի կարենաս վայելել հօն :

Այտա .— Վայելել . . . ո՞հ , մէ՛կ օր միայն այդսիտի քաղցրիկ հեշտութիւն մը , մէ՛կ ժամ միայն այդ հըրծուանքն ու ետքը . . . մեսնիլ :

Անօն .— Բայց յիշ՝ թէ Եղիպատոս անողոք երեւցաւ մեզի դէմ , թէ պղծեց մեր առւները , մենեանները ու բազինները , թէ շղթաններով բեռնաւորեց առեւանդուած կոյսերն և չարզեց կիները՝ ծերերն ու տղաքնները :

Այտա .— Բայրէ կը յիշեմ այն աղետալի օրերը : Կը յիշեմ իմ սրախ կրած սե սուզը : Եզժւել . . . Ո՛վ աստուածներ , հոտուցե՛ք մեզի այն ցանկալի արշարյան երջանիկ օրերու . . . :

Անօն .— Զսիտի ուշանան այն օրերը : Մեր մողովուրզն ոտք կ'ելլէ զինուած : Արդէն ամէն բան պատրաստ է : Յաղթութիւնը մերը սիտի ըլլայ . Մի-նակ սա կը մնայ ինձ գիտնալ թէ մեր թշնամին ինչ ձամբու սիտի հնտեի :

Այտա .— Ո՛վ կրնայ երբէք գոտել այդ գաղտնիքը :

Անօն .— Ե՞նի իսկ զո՞ւն :

Այտա .— Ե՞ս ,

Անօն .— Գիտեմ որ Թատամէսի կը սպասես հօն : Նա կը սիրէ քեզի . . . : Ինքն է Եղիպատուածն զօրքը կաստանողը . . . : Կը հասկնա՞ս :

Այտա .— Կը սուկրամ . . . : Ի՞նչ խորհուրդ կուտաս ինձի . . . : Ո՛չ , ո՛չ , երբէք :

Անօն .— (Վայրենի ձայնով մը) Օ՞ն ուրեմն , քա-ջալերութիւն , ելի՛ք , ով եղիպատուածն գունդեր : Ի՞նչո՞ւր , աւերեցէ՛ք քանդացէ՛ք մեր քաղաքները : Տա-րածեցէ՛ք չորս կողմը զարհուրանիք՝ արին՝ մահ . . . : Ա՛լ ասնձ շիկայ ձեր կատաղութեան :

Այտա .— Ո՛խ . . . հա՞յր :

Անօն .— Գուն խմ աղջիկս կը կոչուիս :

Այտա .— (Ահաբեկի , պալատանին) Գիտութիւն :

Անօն .— Սրեան կոհամիներ կը վազեն յաղթուած-ներուն քաղքին վրայ . . . : Կը ահանես . մեսեներուն կրյաերուն վրայ սե սե մրրիկներ կը բարձրանան . . . : Կը գովն — Հայրենիքը քեզի համար կը մնանի :

Այտա .— Գիտութիւն :

Անօն .— Ահանի սպի մը կ'երեւաց մեզի մոթին մէջ . . . : Գոլա . . . իր սոկրուտ բաղուկները գլխիու սիտի իջնեն . . . : Մայր է ան . . . հանցցի՛ր անոր զէմքը : Մայր կ'անիծէ քեզի :

Այտա .— (Ահաբեկ) Ո՞հ . . . ո՞չ , հայր :  
 Ամօն .— (Զանիկա իւրելով) Կորի՛ք , անարժան . . .  
 զու աղջիկս չես : Դու՛ Փարաւոններու գերին ես :  
 Այտա .— Հա՛յր զերի չեմ անանց . . . Մի՛ անփծեր  
 զիս , մի՛ անփծեր : Կրնաս տակաւնն աղջիկդ կոչել  
 զիս . . . Արժանաւոր պիտի ըլլամ իմ հայրենիքիս :  
 Ամօն .— Մասրերէ՛ թէ նկուն և թշուառ ժողո-  
 վուրդ մը քեզմով միայն կրնայ վերականգնիլ :  
 Այտա .— Ո՞վ հայրենիք , հայրենիք , ի՞նչ բաներու  
 պատճառ կըլլաս ինձի :  
 Ամօն .— Քաջութիւն . . . Ահա կուզայ . . . Այտ  
 ամիզ , ամիչն բան մտիկ պիտի բնեմ , (Արժանենիներու  
 մեջ կը պահութի՛):



### Ա. Ա. Տ Ա Ր Ի Ս Ե Խ Ա Յ Տ Ա

Անա .— Վերջապէս , նորէն կը տեսնեմ քեզի , իմ  
 անո՞ւշ Այտա . . .  
 Այտա .— Կեցի՛ք , անխոհեմ . . . , ի՞նչ կը յուսաս  
 տակաւին . . .  
 Անա .— Սէրը քեզի կը բերէ զիս :  
 Այտա .— Քեզի կը սպասեն տօնախարութիւններ , ու-  
 րիշ սէր մը հոչակելու համար , ո՞վ ամուսին Ամնէրիսիտ . . .  
 Անա .— Ի՞նչ կ'ըսնա: Դու՛ մի միայն , Այտա , զուն ես  
 միայն իմ սէրս : Աստուածները վիրայ . . . Դուն պիտի  
 ըլլաս իմն :  
 Այտա .— Մի՛ , սուտ երդումով մի՛ պղծեր անձդ :  
 Կը սիրեի քեզի քաջ , ոչ չպիտի սիրեմ քեզ երդմազանց:  
 Անա .— Սիրոյս վրայ կը կոսկածի՛ս միթէ , Այտա :

Այտա .— Եւ ի՞նչպէս կը յուսաս ազատիլ Ամնէրիսի  
 ցանկութենէն , թագաւորին կամքէն , ժողովրդին փա-  
 փաքէն , մողերուն բարկութենէն :

Անա .— Բայէ՛ ինձի , Այտա : Հզարա եթովպիան նո-  
 րէն կըսթափի այն տկարութենէն ուր ինկած էր վերջին  
 պատերազմով : Թու ազգակիցներդ արդէն կը քալեն մեր  
 երկրին վրայ : Եղիպատացւոց սպարապետը , ե՞ս պիտի  
 ըլլամ : Յաղթութեան առաջին ձայնը , յաղթութեան  
 առաջին ծափահարութիւնը առածիս պէս , թագաւո-  
 րին ոտքը պիտի ինսամ բանամ անոր սիրաս և , իմ  
 փառքիս պատին զո՞ւ պիտի ըլլաս Այտա : Յաւիտե-  
 նական սիրով մը երջանիկ պիտի ապրինք :

Այտա .— Զես վախնար Ամնէրիսի անազորոյն  
 բարկութենէն : Իր վրէմբ չանթի պէս գարնուրելի , իմ  
 վրաս պիտի ինայ , հօրս վրայ , իմ բոլոր սիրելինե-  
 րուս վրայ :

Անա .— Կը պաշտպանեմ քեզի :

Այտա .— Աւա՛զ , չպիտի կրնաս : Բայց և այնպէս  
 եթէ կը սիրես զիս՝ մէկ ճամբայ կայ մեզի համար . . .

Անա .— Ո՞րն է :

Այտա .— Փախչէլ :

Անա .— Փախչէլ :

Այտա .— (Ցնորած) . Փաչէնք այս արեակէզ կը-  
 լիմայէն և այս չոր անրեր երկրէն : Նոր հայրենիք մը  
 կը բացուի մեր սիրոյն առջեւ . . . : Հնա ծաղիներով  
 ինկատէա՝ նրածիլ անսառներու ծոցն անալատում  
 հեշտութեան մը մէջ մոռնանք աշխարհս :

Անա .— Միթէ օտար աշխարհ մը պէտք եմ փախ-  
 չիլ քեզի հետ , թողուլ հայրենիքս , թողուլ մեր տա-  
 տուածներուն բազմները . . . Ի՞նչպէս կարենամ մոռ-

նալ իմ բնիկ երկիրս ուր փառքի պատուոյ առաջին  
պասկը ընդունցաց . ինչպէս մոռնամ ոհ այն երկինքը  
ուր մեր մէրը ծնաւ :

Այժա .— Իմ հայրենիքիս ազատագոյն երկինքին  
ներքեւ անեզր սիրոյ քաղցրութիւնը կը վացելնք :  
Այն տեղ, մէկ աստարի մէջ՝ մի և նոյն աստուածները  
կը պաշտենք :

Ինաւ .— (Վարանելով) Այսու :

Այժա .— Զի՞ս սիրեր զիս :

Ինաւ .— Զի՞ս սիրեր քեզի : Երբէք մահկանացու  
մը և ոչ աստուած մը չի պիտի այրի այսպիսի սիրով մը :

Այժա .— Գնա՛, զնա՛, քեզ կը պասէ Ամնէրիս  
բազիներուն մօս :

Ինաւ .— Ա՛չ, բնաւ երբէք :

Այժա .— Բնաւ երբէք, կըսես : Թո՛ղ իյնայ ու-  
րին ասապարն իմ զլիխա, հօ՛րս զլիխն :

Ինաւ .— Ա՛յ, ո՛չ, ո՛չ, փախչինք : (Հաւսաս որո-  
ւումով մի) Այո՛, փախչինք այս պատերէն, փախչինք  
միասին անապատը : Հո՛ս, մինակ ապերջանկութիւնը  
կը սիրէ, հօ՛ս, սիրալոյս երկինք մը կը վատի : Անեզր  
անապատները պիտի ըլլան մեր ամուսնական անկո-  
զինը : Մեր վերեն թող փարփին աստղերը իրենց  
չքեղ նշողով :

Այժա .— Երկինք մեղ կը սպասէ իմ նախնիքներուս  
բարեբազզ երկրին վրայ, հոն՝ հողն ո՛չ այլ ինչ է,  
բայց քաղցրահոսութիւն ու ծաղիկ : Զովաշունչ հո-  
վիաներ և զալար մարգագետիններ ըլլան մեր ամուս-  
նական անլողինը : Մեր վերել թող փարփին աստ-  
ղերն իրենց չքեղ նշողով :

Այժա և Ինաւ .— Եկո՛ւր հետո, եկո՛ւր փախչինք

միասին այս վշտալից երկրէս : Եկո՛ւր հետո : Կը սիրեմ  
քեզի... կը սիրեմ... ոչըն առաջնորդ կըլլայ մնղի :  
(Կը հեռանան շուշ)

Այժա .— (Յանկարծ կանգ առնելով) Բայց, բաէ՛  
ինձ, ինչ ճամբառ պիտի խուսափինք զօրքերու  
բանակէն :

Ինաւ .— Թշնամիին վրայ յարձակիրու համար մե-  
րիններէն ընտրուած ճամբառն ազատ պիտի ըլլայ մին-  
չեւ վաղը :

Այժա .— Ո՞րն է այդ ճամբառն :

Ինաւ .— Նարազայի կիրճերը ...

### ՆՈՅԵՐ Եւ ԱՄՈՆ ԱՄՐԾ

Ամօն .— Նարազայի կիրճերը : Հո՞ն պիտի ըլլան  
իմ զօրքերս :

Ինաւ .— Ա՛հ, ո՛վ լսեց մեզ ...

Ամօն .— Այսայի հայրն ու եթովպացւոց թագա-  
ւորը :

Ինաւ .— (Սասիկ վրդոված) Դո՛ւ, Ամօնասորն...  
զու՛ թաղաւորն... : Աստուածները, ինչ կըսէ :

Ա՛չ... ստոյգ չի... երազ մըն է... յնորք մըն է... :

Այժա .— Ո՞հ, ո՛չ... հանգարաէ... լոէ՛ ինձ...  
սիրոյս վատահէ :

Ամօն .— Այսայի մէրը մինչեւ թաղաւորութիւն  
մը պիտի յարձացնէ քեզի :

Ինաւ .— Անարգուեցայ... : Այսու, քեզի համար  
հայրենիքս մատնեցի :

Ամօն .— Ո՞չ , դու յանցաւոր չ'ես : Այս է բաղդին  
կամքը . . . : Եկո՛ւր , Նեղոսի միւս կողմը մեզի անձ-  
նուէր քաջեր կըսպասն : Այս տեղ սէրը քու սրտիդ  
ուխտերը պիտի կատարէ :

**ՆԱՅՆԻՑ** և **ԱՄԵՆԵՐԵՍ** մեհեանէն ելլերով , յեսոյ  
**Ա-Ա-ՄՓԻՍ** , բուրեր և պահապաներ :

Ամնէ .— Մասնի՛չ . . . :

Այտա .— Թշնամուհին . . . :

Ամօն .— (Դաշոյնով մը Ամներիսի վրայ կը վազէ:) Գո՞րծու խանգարելու կուգաս զո՞ւ . . . մնուիր ուրեմն ,  
Ռատ .— (Կը բռնէ զայն.) Կեցի՛ր , անմիտ :

Ամոն .— Ո՞չ , կատաղութիւն :

Ռամի .— Պահապաններ , օ՞ն յառաջ :

Ռատ .— (Այտային եւ Ամօնաւոյին) Փախէք չո՞ւտ :

Ամօն .— (Այտան Խաչելով) Եկո՛ւր , աղջիկս :

Ռամի .— Ետեւէն վաղեցէք :

Ռատ .— Ո՞վ քրմապետ , ես կը մնամ քեզի :

**ՎԱՐԱԿՈՅԵՐԸ Կ'ԻՉՆԵ**



## ԱՐԱՐՈՒԱԾ ԶՈՐԲՈՐԴ

### Ա.Ա.ԳԻՆ ՏԵՍԻԼ



### ՊԱԼԱՏԻՆ ՄԷՋ ՄՐԱՀ ՄԸ

Զախ կողմբ , մեծ դուռ մը որ դեպի արդարութեան  
սուրեւկեայ ուանձ կը հանէ : Աչ կողմբ , անցէ մը  
որ Ռատանէսի բանը կը տանի :

Ամնէ .— (Վրդովուած սուրեւկեայ դրան առջեւ)  
Զեռքէս փախաւ գարեւի թշնամուհիս : Մատամէս  
մասնիչի մը արժան պատիմը պիտի կրէ քուրմներէն :  
Մասնի՛չ , անիկա՞ . . . ո՞չ . . . : Բայց և այսպէս պա-  
տերապմի զաղանիքը զուրս հանեց : Փախչիլ ուզեց . . .  
փախչիլ անոր հնատ , Այտայի հնատ . . . : Ամէնքն ալ մաս-  
նիչ . . . : Ի մահ , ՚ի մահ . . . : Ո՞հ , ՚ի ոչ կ'ըսեմ . . . :  
Կը սիրեմ զինքը . . . կը սիրեմ և միշտ . . . , առանց  
յուսոց . . . : Անզգաց է այս սէրն որ կեանքս կ'աւերէ :  
Ա՛խ , եթէ կարենար սիրել զիս , կ'ուզէի ազատել  
զինքը . . . : Եւ ի նշապէս . . . : Փորձ մը փորձն մ . . . :  
Պահապահններ , թո՞ղ հոս զայ Ռատամէս :

**Ա. Յ Տ Ա. Մ Ի Ռ Ա** ետևէն պահապահներով եւ Ա. Մ Կ Ե Ր Ա

Ամեն .— Քուրմերը, վիճակիդ կատաւորները՝ արկէն ժողվուեր են : Կրնաս թերես արդարանալ քու վրագ ծանրացնող ահազին ամրաստանութենէն : Ես քեզի ի նպաստ թագաւորին կը պաղատիմ և քեզ կըլլամ աւետարեր թողութեան ու կիսնիքի :

Մաս .— Երբէք, զատաւորներն երբէք չպիտի լսեն իմ արդարանալու : Աստուածներուն և մարդոց առջեւ ո՞չ վաս կը դանձմ անձս և ոչ յանցաւոր : Ասոցգէ է ... անխոնեմ շրթունքէն խօս տուաւ այս մահագուշակ դապանիքը, բայց սիրոս ու պատիւս անարատ մնացին :

Ամեն .— Փախչէ ուրեմն և արդարացնիք :

Մաս .— Ո՞չ :

Ամեն .— Պիտի մեռնիս :

Մաս .— Կ'առամ կիսնիքը : Յորոք ուրախութեան ազրիւրներն ա'լ ինձ համար ցամքեր են, բոլոր յոյս՝ փարաներ : Միմիայն փափաքս է մեռնիլ :

Ամեն .— Մեռնիլ . . . : Ո՞հ, պէտք ես ապրիլ . . . այս . . . իմ սիրովս պիտի տարիս . . . : Քեզի համար արկէն մահու սումբաթի տառապանքը կրած եմ : Քեզ կը սիրեիլ . . . այնչափ տանջուեր եմ . . . զիշերներն արտասաւելով կ'անցնիք . . . : Քեզի համար, հայրնիք, թագաւորութիւն, կիսնիք, բոլորն ալ կը զոհեմ :

Մաս .— Իրեն համար մասնեցի հայրենիքս ու պատիւս . . . :

Ամեն .— Մի՛, ա'լ մի՛ խօսիք անոր վրացօք :

Մաս .— Ի՞նձի կրապատէ նախատինաքը, և զուն կուզիս որ ապրիմ . . . Յորորովին թշուառ ըլլալս

կուզես ուրեմն . . . : Այտա ձեռքէս առնուեցաւ . . . : Գուցէ սպաննեցիք զայն . . . և զու իրը պարգև կ'անքն ինձ կը նուիրես :

Ամեն .— Ե՛ս . . . անոր մահուան պատճառ . . . : Ոչ, ոչ, Այտա կ'ապրի :

Մաս .— Կասպիք :

Ամեն .— Ցիրուցան փախստականներու մէջ մինակ հայրն ինկեր մնոեր է :

Մաս .— Հապա ի՞նքը :

Ամեն .— Կորսուած . . . , և այնունետե լուր մը չկայ:

Մաս .— Աստուածները դէպ' իր հայրենիքն ապահով առաջնորդեցին զինքն անշուշտ, և ան չզիտէ իրեն համար մնոնողն թշուառութիւնը :

Ամեն .— Սրդ, եթէ ազատեմ քեզի, երգում ըրէ ա'լ չտեսնել զանիկա :

Մաս .— Չեմ կրնար :

Ամեն .— Ուրացիք զայն յաւէտ և կ'ապրիս :

Մաս .— Չեմ կրնար :

Ամեն .— Անդամ մը ես, ուրացիք զայն :

Մաս .— Անօգուտ է :

Ամեն .— Մեռնիլ կուզես ուրեմն, անզգամ :

Մաս .— Պատրաստ եմ արգէն մնոնելու :

Ամեն .— Ո՞վ սիտի ազատէ քեզի, թշուառական, մօսալուա վիճակէդ, կատաղութեան փոխեցիք զո՛ւ, աննման սէր մը . . . : Երկինք յանձն պիտի առնէ իմ արցունքներոււ վրէմը լուծել :

Մաս .— Մահը երկնային բարիք մըն է, եթէ Այտայի համար մնոնելու չնորդն ինձի տրուի : Սիրոս այն գումարեր ճակատագիրը կրելու անպատճմ երկրութիւն մը պիտի վայելէ : Ո՞չ ես չեմ վահնար

մարդոց բարկութենէն, կը վախճառմ մի միայն զթութենէզ:

(Կը հեռանայ պահապան զօրերով եւ կը մտնի գետնափոր սրահի:)

Ամէն. — (Արտառւագին կ'իյնայ արոռի մը վրայ) Վայ բնձ . . . , կը զգամ թէ կը մեռնիմ . . . : Եղուկ, ով պիտի ազատէ զայն. և ես ըլլամ զինքն անոնց ձեռքին մէջ նմառզը . . . : Հիմայ, կանփծեմ քեզի, ո՛ անազորոյն նախանձ, պատճառ մնոր մահուան և իմ սրտիս յաւլսենակարն սուզին: (Մէկդի կը դառնայ ու կը տեսնէ եռւմերը ու տեսարանին մեջ տեղէն կ'անցնին գետնափորը մտնելու համար:) Ի՞նչ կը տեսնեմ: Ահաւասիկ մահաշուկ գործազիրներն, մահուան անզութ պաշտօնեաները: Բա՛րէ, չտեսնեմ սա ազէտարեր ու բռւականները: (Ձեռխով երեսը կը ծածկէ:)

Քուրմեր. — (Սուրերկին մէջ.) Հոգին երկնային, իջի՛ր մեր վրայ, շողացո՛ւր մեր մէջ յաւլսենակարն լուսոյ ճառապայմբը: Մեր շրթունքներով յայտնէ՛ արդարութիւնը:

Ամէն. — Ասուուածներ, զթութիւնի մորմոքած սրտիս: Արդար է անկիրս: Ազատեցէ՛ք զինքը, ով ասուուածներ: Ազյոյ ու ասրտափելի է իմ ցաւս:

Թաւիկ. — (Ներսէն) Ուա՛տամէս, Աստամէս, հոյրենաց զազոնիքը օտարին տուիր:

Քուրմեր. — Արդարացի՛ր:

Թաւիկ. — ...կը լոէ:

Ամէնիը. — Ո՛վ մատնիչ:

Թաւիկ. — Ուա՛տամէս, Ուա՛տամէս, պատերազմէն օր մ'ասուջ զինուարական պայտաւարութենէզ փախար:

Քուրմեր. — Արդարացի՛ր:

Թաւիկ. — ...կը լոէ:

Ամէնիը. — Ո՛վ մատնիչ:

Թաւիկ. — Ուա՛տամէս, Աստամէս, երդմնագանց եղար հայրենիքին՝ թագաւորին՝ և պատուայ:

Քուրմեր. — Արդարացի՛ր:

Թաւիկ. — ...կը լոէ:

Ամէնիը. — Ո՛վ մատնիչ: Աստամէս, վճիռու տրուեցաւ: Վասառուերներու վայել մահը պիտի ու նենաս զայրացած ասուուածներուն բազիններուն տակ: Ո՛վ ողջ քու վրադ գերեզմանը պիտի ծածկուի:

Ամէն. — Անոր... ողջ գերեզման: Մէյ, անօրէնները...: Բնու չեն կասանար արվանով ու երկնի պաշտօնեայ կանուանուին: (Քուրմերուն դիմելով, որոնք կ'եղին սուրերեալ սրանին:): Ո՛վ քուրմեր, եղեռ մը կը զործէք: Ո՞հ արեան ծարաւի վազքիր, երկիրն ու ասուուածները կը թշնամնէք...: Անոնց մը կը զարնէք:

Քուրմեր. — Մատնիչ մըն է, պէտք է մետնի:

Ամէն. — (Տամփիսի) Ո՛վ քրմապետ այն անձն զօր կը մեացնէք, զիտես... երբեմն սիրուեցաւ բնձմէ...: Քու վրադ պիտի իյնայ մորմոքած սրտի մը նզպէն անոր արեան հետ:

Քուրմեր. — Մատնիչ մըն է, պէտք է մետնի:

(Ծանրաբայլ կը ին ուսնան) Ամէն. — Ո՛վ անօրէններու ծնունդ, նզո՛վք, անէծք: Ձեր վրայ իջնէ երկնիք վրեմբնղբութիւնը: (Կը մէկնի յուսահաւ)

## ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԻԼ



ՏԵՍԱՐԱՆԸ ԵՐԿՈՒ ՅԱՐԿԵՐՈՒ ԲԱԺՆՈՒԱԾ

Վեհանյութի Հեփեսոսի մեհեալը կը ներկայացնէ նազներով  
լուսափառի: Վարի յարկը բնիւրձակ գետնափոր մը կը  
ներկայացնէ: Կամացներու եւկայն շարք մը  
միտքեան մէջ կամնեաի:

**Պ.Ա.ՏԱՐԱՐԵ** ուստեւելիմ մէջ, առաջուխին ատիհաններուն  
վեպ, ուստի կ'իջնէ: Վերը եւկու ՊԱՏԱՐԱՐԵ որ  
կը չանան գետնափորին վէմը գետելիու:

Ուստ. — Մահացունչ վէմը իմ վրաս կը գոցուի  
Ահաւափիկ գերեզմանն: Ոչ ևս պիտի տեսնեմ արեւոն  
լրյար...: Ոչ ևս պիտի տեսնեմ Այստա... Այստա,  
ուր ևս: Երանի թէ կարենացիք Երջանիկ ասպիրի և չը  
զիսնալ երբեք իմ սոսկալի ճակատագիրս...: Ի՞նչ  
հնձնեանք է այս...: Ուրուափան մը...: տեսի՛  
Երջինք...: Ոչ մարդկային կերպարան մընէ...: Ո՞վ  
Երջինք..., Այստա:

Այստ. — Ես եմ:

Ուստ. — Դո՞ւն...: այս գերեզմանին մէջ:

Այստ. — Սրոխու մէջ նախառաւուկով քու դաստա-

իսիքը, երեք օրէ ի վեր հոս կ'ապասեմ քեզի: հեռի  
ամէն բանէ, թեւերուուդ մէջ կ'ուղեմ մեռնիլ:

Ուստ. — Մեռնիլ, այսաէս անարատ, այսաէս  
գեղանի: Մեռնիլ սիրով ինձի համար...: Խոյս տալ  
կեսնքէ այս ծաղիկ հասակիդ մէջ: Երկինք ստեղծեց  
քեզի մի միան սիրոյ համար, և իմ սէրս քեզի  
մեռյնէ...: Ոչ, ոչ... Այստա... զը պիտի մեռնիս  
դու...: Այնչափ կը սիրեմ քեզի Այնչափ դուն հրա-  
շագեղ...:

Այստ. — (Զառանցանի մէջ) Կը տեսնես մահուան  
հրեշտակն նշուղափաց կը մօտենայ մեզի: Իր ոսկեշող  
թեւերուն վրայ կը տանի մեզ դէպ ի յաւիտենական  
երանութիւն: Սրդէն բաց է Երկինք մեզի համար, հոն  
կը դարդին ա'լ բոլոր կոկիծ, այսուղ կըսկսին յաւեր-  
ժական սիրոյ սքանչանքը:

3 (Վերը մեհենին մէջ երմունիներուն երգն ու պարը)

Այստ. — Ի՞նչ տխուը երգ...:

Ուստ. — Քուրմերուն ուրախութիւնն է:

Այստ. — Մեր մահու օրնութիւնը:

Ուստ. — Ո՞չ, եթէ բաղուկներուս ոյժը բաւական  
ըլլար սս մահափակ վէմը վերցնելու:

3 Այստ. — Ի զուրք կը ճգնիս: Ամէն բան... Երկրիս  
վրայ... ա'լ մեզի համար վերջացաւ...:

Ուստ. — (Յանձնառու կերպով եւ կսկճանենլ) Սառյգ  
է, սույց է: (Այսայի մօտենալով կը վերցնէ զայն:) Մնաս բարձր, ո'վ երկիր...: Մնաս բարձր, ո'վ  
արտասուտահոս հովիտ, ով ուրախութեան երազներ  
որ ցաւերու փոխուեցաք...: Երկինք կը բացուի մեզի

համար . . . և, մեր հոգիները . . . կը սաւառնին . . . դէպի  
յաւխտենականութիւն :

(Այսա մեղմիկ կ'ինալ Ռատամեսի քեւերուն մէջ)

Ամսն . — (Կերեւի մեհենին մէջ եւ ծունկի կուգայ  
զետնափորք ծածկող բարին վրայ): Ո՞վ սուրբ նաւ-  
հատակ, խաղաղութիւն կը հայցեմ քեզի համար :  
Ինձի կը մնայ դառն արցունքի յաւխտենական  
աղբեւրը:

Ա Պ Ր Ա Գ Ո Յ Ց Բ Ե Կ Դ Ձ Ն Ե



Հայաստակի Ազգային գրադարան



NL0420534

